

ՊԱՏՄԱԿԱՆ

ԹԵՏՐՈՍԻ ՎԱՆՔԸ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՄԷՀ

Դաւթի աշտարակին դիմացը, Սիոն երթալու ճանապարհին վրայ, Անկիքան բողոքականաց եկեղեցւոյն ետևը կը գտնուի Եազուսպիհն անունով մզկիթ մը, որ ժամանակին քրիստոնէական եկեղեցի ըլլալով Խոլամ աղօթատեղիի փոխարկուած է: Նոյն չէնքը՝ հակառակ որ քանուեկ պողոտայի մը վրայ կը գտնուի, աննշմար կը մնայ անցորդներէն, վասնդի ան բոլոր կողմիրով ծածկուած է նոր չէնքերով և կարելի ըլլար տեսնել զայն մեծ պողոտայէն:

Մենք Եազուսպիէի մասին պատմական տեղեկութիւններ տալէ առաջ հոս պիտի նշանակենք ձեռնհաս զիտուններու կողմէն զրի առնուած ճարտարապետական քննութեանց երկու տեղեկագիրները, յետոյ պիտի յիշենք Եազուսպիէի նախկին հիմնարկութիւնը իր պարագաներով, նոյն հիմնարկութեան յարակցութիւնները, եւ պիտի պարզենք թէ Եազուսպիէն մին եղած է ա'յն հայկական վանքերէն՝ որ հին ժամանակները զոյութիւն ունէին Ս. Յաղաքին մէջ, ըստ մեր յիշատակարանաց:

1. — Նոյն չէնքին առաջին ճարտարապետական քննութիւնը զրի առած է Բրօֆ. Herr Baurath von Schick, որուն զրուածքէն կը հասկցուի թէ «Եազուսպիէն զուն ուրիշ կը գործածուի և քիչ անգամ նորոգուած է և թէ լաւ պայմաններու մէջ պահպանուած է: ո՛չ նորոգութեան եւ ո՛չ ալ փոփոխութեան նշան կը կրէ և կը թուի թէ իրօք իր շինութենէն իվեր անփոփոխ մընացած է: կը կարծուի որ Խաչակրաց ժամանակի շինուածք մ'է եւ վանքի մը նըմանութիւնը ունի, թէեւ իրը բնակարան ալ գործածուած իսկ կրնայ ըլլալ, ժամանակ մը Դաւթի բերդին մէջ բնակող զինուորներւն աղօթատեղին եղած է ան, բայց յիսուն տարուան ընթացքին՝ շատ քիչ անգամ գործածած են զայն, վասնդի Միջնարերդին մէջ կար աղօթքի համար ուրիշ տեղ մը: Խրիմի պատերազ-

մին՝ կարճ ժամանակի մը համար զործածուած է իրը տաղաւար: Նոյն չէնքին արեմուաքը կը գտնուի փոքր գաւիթ մը: Ուղեղիբուներէ յիշուած եօթն սինակուներէն մին չէ տափկա, և աւելի նոր է քան մօտը զանուած կիսուաւը Ս. Թովմայի եկեղեցին: Կողակին մօտ փոքր սինեակուներ չունի, բայց ծածկուած է կիսուաքջանակային կամարով մը: Ինչպէս իր անունը ցոյց կուտայ նուիրուած էր ան Ս. Յակոբ Առաքելոյն անուանու:

2. — Եազուսպիէի ճարտարապետական երկրորդ քննութիւնը կատարած էն Hughes Vincent և F. M. Abel Տօմինիկեան Հայրերը որոնց Jerusalem Nouvelle խորագրով երկասիրութեան մէջ (Բ. Հատոր, էջ 558-561) հետեւալը կը կարդանք:

«ԺԵ. Պարու վերջերը Միւճիր էտ-տին ժամանակագիրը իր պատմութեան մէջ կը յիշատակէ Եազուսպիէն: Այդ ժամանակ նոյն չէնքը կը ճանչցուէր իրը Զավիէ Պաղտատցի Շէյխ Շէմս էտ-տինի: բայց հմուտ պատմաբանին ծանօթ էր որ սոյն տեղը յիշուած յարգելի անձին բնակարանը ըլլալէ շատ յառաջ, այս յիշատակարանը կուռուցուած էր ի յիշատակ պարսիկ վկոյ Յակովիի որ կը կոչուէր Շէյխ Եազուսպ կը Ամենի, և թէ այս հիմնարկութիւնը Բուններու ժամանակ տեղի ունեցած է:»

Միւճիր էտ-տինի սովորական բառագիտութեան մէջ րում բառը կը նշանէ բիւզանդական թուականի Ցոյները: Այսպէս է ընդհանրապէս իր թանկագին ճշտաբանութիւնը որով Clermont-Ganneau՝ համաձայն այս տեղեկութեան՝ կ'եղրակացնէ Եազուսպիէի բիւզանդական ծագումը: Եւ որովհետեւ Բրօֆ. Schick նոյն շինութեան ամբողջական յատակագիծը հրատարակելով՝ սա կարծիքը կը յայտնէր թէ՝ «ան խիստ հաւանականութեամբ եւաչակաց թուականին կը պատկանէր», զիտական վարպետը չէր վարաներ եղբակացնել թէ՝ «այս կարծիքը չատ ընդունելի չէր կրնար ըլլալ՝ Միւճիր էտ-տինի զնուական հաւաստումին հանդէպ»: Ո՛չ ինքը և ոչ ալ Schick չէին կրցած քննութեան առնել բիւզանդական և միջնդարեան ճարտարապետական նիւթերու մէջ աւելի քան այն խիստ դատաւորը որ 1860ին՝ կը զրէր թէ «Այս փոքր եկեղեցին Խաչակրաց ժա-

մանակին կը վերաբերէր»։ Շէնքը երր մեր առջեր կը գտնուի՝ զժուարին է այսպիս վճռաբար արժեցնել Միւճիր էտ-աբնին հաւասատիքը ։ Տե Voguér խիստ գնահատակի ճարտարապետական կարծիքին և Schickի համակարծիք տպաւորութեան դէմ։ Ի բաց առնելով նախնական հիմնարկութիւնը, Միջին դարու լատին դրոշմը կարելի չէ տարակուսի տակ ձգել։

Յատակագիծը շատ պարզ է. Պաղեստինի մէջ ֆրանկ ժամանակաշրջանին բազմաթիւ եկեղեցիներու յատակագիծին կը նըմանի. այսինքն երկայնչի փոքրիկ դաւիթ մը ունի, արեւելքի կողմը նեղցուած է և թեթեակի խորացած՝ կիսաշրջանակի ձեռով կողակին տաջիւ տեսակ մը դասի վերնետուն հաստատելու համար։ Այս կողակը խնամեալ չինուածքի մը մէջ հրկնակոր (cul-de-four) կամար մը ունի։ Բոլորածեւ անկանոն ցած կամար մը այժմ կը ծածկէ եկեղեցին մնացորդը, բայց շատ տարակուսական չէ որ ա՞ն տւելի կամ նուազուց կերպով յաջորդած է աւելի բարձր, բոլորածեւ կամ որրանածեւ կամորի մը։ Այս կարծիքին ապացոյցը պիտի գտնուի այն յարաբերութեան մէջ զոր ան ունի պատուհաններուն և ի մասնաւորի հիւսիսային արեւմտեսն պատուհանին հետ ևիստ հաստ պատի մը մէջ բացուած և գեղեցկօրէն չինուած այս որբածակը ներքնապէս ազատուած է այժմս թագատուած լայն կամարով մը. արդի կամարը անհաւասար բարձրութեամբ իր կիսաւեր սիւներով կը յինու սովորական քարի կոտրուանքներով չինուածքի մը (blocage) վրայ և բոււական ձախող կերպով աղեղնաձիւ փորուած վիճակով մը իրթ թէ պահպանելու համար այն ձեւը որ ունէր հին պատուհանը։ Նմանօրինակ լիցուածքներ չինուած են ուրիշ որբածակերուն տաջիւ. և եթէ այս մասը ինքն բատ ինքեան ստուգապէս անկանոն բան մը չունի, կրնայ կազմուած ըլլալ ընտիր չինուածքով, բայց ինչ որ անկանոն է հոս և փոփոխութիւնը կը մատնէ՝ շարակապութեան անյաջողութիւնն է։

Խիստ չափուոր կտրածով (profil) ընթացիկ պսակ մը (corniche) չինուածքին ամբողջ շրջանը կ'ընէ և այս արձանագրութեան արժանի պարագան, որ է պսակին

բոլորակութեան և գեղեցկութեան համեմատութիւնը (modenature), նկատելի միակ մանրամասնութիւնն է՝ և այնպիսի աննշան կերպով ալ չինուած է որ՝ իր միջնադարեան որոշ նկարագրին հակառակ, պիտի վարանէինք ընդունիլ զայն իրը հաստատութիւն «մրանկներու» զործին, եթէ իր վկայութիւնը շատ աւելի յստակ նշաններով լծորդուած ըլլար. կողակին և պատուհաններուն զիծերը, մանսւանդ կողակին մէջ զործածուած նիւթերուն չինուածիւնը, կամարապորտերու ճարտար կը բարութեաստը (découpage) բացարձակ կերպով յատկանշական են Խաչակրաց աշխատանքին մէջ։ Այսպիսի համեստ չէնքի մը միայն պատերուն հաստութիւնը նկատի առնելով՝ կրնանք կարծիք թէ չէնքը իր վրայ կը կրէր ուրիշ անհետացած մասեր, թերեւ պարզ աշխարհիկներ, բայց ուեւէ քիմիկ մանրամասնութիւն չհաստատեր զայս։

Ի մի բան, անուբանալի է որ սոյն չէնքը իր էտկան մասերովը Խոչչակիրներուն զործն է։ Հաւանական է որ բիւզանդական շրջանին հոս կար մատուս մը զոր չինածէր ուրիշ քրիստոնեայ համայնք մը, յանուն Ս. Յակոբ Ալփեանի, յետոյ պարսիկ Ս. Յակովի փոխուած։ Նախանձախնդրութեամբ Ս. Յակոբ Զերեղեան ասաքելոյն վկայարանին՝ որ տարբեր համայնքի մը կողմէն իր մատիկը բարձրացած ու պայծառացած էր նոյն թռւականին. . . . »

3. — Եագուպիէի այս երկու ճարտարապետական քննութիւններէն կը հասկցուի թէ նոյն վանքը Խաչակրաց չինուածեան զորչմը կը կրէ. թէկ երկրորդ քննութիւնը զոնէ հարեանցի կը ծանօթագրէ թէ աւելի հին ժամանակներու մէջ նախնական հին մատուս մը կար և յետոյ Խաչակրաքնորոգեցին և չէնքին տուին միջնադարեան ոճ մը։ Այս երկրորդ բացարութիւնը պատմականորէն ճիշտ է, վասնզի Պետրոս Եպո. Վրացիին անանուն կենսագիրը, ինչպէս ուրիշներ, կը հաստատեն թէ նոյն եպիսկոպոսը դեռ մենակիաց երբ Պոլուէն երուսաղէմ այցելեց 430 ին վանականութեան փափաքով, Դաւթի աշխարհակին դիմացը, ճշտօրէն Եագուպիէին տեղը, իր մէկ բարեկամին հետ հաստատեց վանք մը եւ որ կոչուեցաւ Վրացոց վանի։ Եկեղե-

ցական Պատմութենէն ծանօթ է քաղկեդունական խնդրոց համար Յորնաղի պայքարը ընդէմ հակաքաղկեդոնիկներու, որոնց մէջ կը գտնուէր Պետրոս վրացին։ Վերջինս Յորնաղի հետապնդումներէն ազատ մնալու համար Երուսաղէմէն մեկնեցաւ, ինչպէս կը հաստատէ իր աշակերտը Յովհաննէս Ռուփինոս իր Նախատևորիինք Մրցոց (Plethorophories) գրուածքին մէջ։

Պետրոսի մեկնումէն վերջ գարձեալ վանքը պահեց իր գոյութիւնը։ Յուստինիոնոս յետոյ նորոգեց զայն, ըստ Պրոկոպիոսի։ Արեւելեան վկայաբանութիւններէն կը հասկցուի որ 422 ին Վռամ Ե. Նահատակած էր քրիստոնեայ պալատական Յակովիկը և ուզած էր ոչնչացնել անոր նշխարները։ Յակովիկ իր կրած բազմազան չարչարանքներուն համար ըստ մեր վկայաբանութեան կոչուած է բազմահաւ։ Ասորոց մէկ վկայաբանութիւնը կը ծանօթագրէ թէ Պետրոս Վրացին երբ Երուսաղէմ կը հասնի իր հետ կը բերէ երկու պարսիկ վկաններու նշխարները, թէև անոնց անոնը յայտնի չէ։ Պետրոս երբ «միաբնակութեան» խնդրով կը թողու Երուսաղէմը իր հետ կը տանի այն նշխարները, որուն կ'ակնարկէ նաև պազմահատուին հայերէն վկայաբանութիւնը։ Մասունքներու փոխադրութեան պարագան պատմական ըլլալով հանդերձ, թէև մանրամասնութեանց մէջ անորոշութիւններ կը զիտուին՝ բայց Շուստի հրատարակած վրացական ծիսարանը՝ որուն ձեռագրաց երկու օրինակները գտած է մին Երուսաղէմի Ս. Խաչ վանքին և միւսը՝ Սագպէտի մէջ, ունի հետեւեալ ծանօթագրութիւնը։ «Պետրոսի վանին միջ Եոյ. 27 ին յիշատակութիւն Յակովիկ բազմահաւ վկային»։ Իսկ մի ուրիշ ասորական ծիսարան ունի հետեւեալ, գարձեալ նոյն վանքին մէջ, «27 Եոյ. Պետրոսի վրացի ևսու. Մայումայի (Մազա) և Յակովիկ բազմահաւ և արքայ Եսայի»։ Երրորդ ծիսարան մ'ալ ունի «27 Եոյ.՝ Պետրոս ևսու. Մայումայի և Յակովիկ»։ Ահա թէ ինչ պատճառով Պետրոսի վանքը կոչուէր է Եազուայ իլ Անհիմ, կամ Եազուպիկն. պարզապէս յայտնի է թէ պարսիկ վկային յիշատակութեանէն յառաջ եկած է նոյն անունը, ինչպէս յայտնի կ'ըլլայ նաև Միւճիր էտինի մէջ Հակոբ։ Այս կամ Եազուպիկ պատճառութեան պատճառաւ Հայոցմէ կը վայելէր յարգանք և պատիւ, ինք է որ կը զրէ Հայոց (ան' սՄիհայէլ Ասորի, էջ 174-175) և երանի կը կարգաց որ Հայք ներկայ չեն գանուած Քաղկեդոնի ժողովին և յայտնապէս կ'աւելցնէ սա տողերը։ «Ի Քաղկեդոն ուրացան դուքսու դուքսու պիհն կացիք ի հայրենի հաւատդ որ շնորհնեցաւ ձեզ ի Տեառնի և աշխարհիդ ձեր, զի ուրիշ երթան սերմ մարդկութեան այդուս սփոնցաւ ընդ աշ-

զեցին շինուած է Բումներէն (բիւզանդական Յոյներէն), Յուստինիոնոսի կողմէն կատարուած նորոգութիւնն ալ կ'արդարոցնէ այս ապացոյցը։

4. — Պետրոսի վանքի մասին ճշգումներ և պատմական տեղեկութիւններ տոլէ յետոյ պիտի փորձենք պարզել նոյն վանքին եթէ ոչ աւելի յառաջ, զան Է. զարէն սկսեալ հայոց սեպհականութեան տոկ մնալը։ Վանքին հիմնադիրը Պետրոս Վրացին գաւանական վէճերու հետեւանքով, ինչպէս վերե ակնարկեցինք, Երուսաղէմը թողլով զնաց հաստատուելու Գաղայի կողմէրը և հոն' ալ չինեց վանքը մը։ 431 էն յետոյ նոյն կողմէրը եկած էր նաև Արքայ Եսայի Եղիպտացի և Խոկիտէի վանականներէն մին։ Պետրոսի բնակութիւնը միայն չորս մէսն հետիւ էր Եսայիի վանքէն՝ որուն այժմու տեղույն անունը կը կոչուի Թէկ էջ-Ծուպահի։ Եսայի և Պետրոս կապուած էին ոչ միայն «միաբնակ» գաւանակցութեամբ այլ նաև սրտակից բարեկամութեամբ, իրենց գաւանութեան վէճերը կը վարէին միասնաբար և կը պահպանէին անապատի կեանքի կանոնները, զորս կուսուցանէին ընտրեալ աշակերտներու։ Արքայ Եսայի 31 Օգոստոս 488 ին վախճանեցաւ և իր մորմինը ամփոփուեցաւ Զիթենեաց լերան Հայոց սեպհական Ս. Յովհաննէս Մկրտչի վանքին մէջ ու անոր գերեզմանը զարգարուեցաւ գեղեցիկ մողայիքներով և հայկուկան արձանագրութիւններով (ան' մեր Յօդուածը, Այոն, 1928, էջ 172-6)։ Արքայ Եսայիի Հայոց հետ դաւանակցութեան պարագան էր որ Ս. Երկրի հայ իշխանները այդ յարգանքը ընծայեցին Եսայի անապատականին։ Պետրոս Վրացին ալ ապրեցաւ 80 տարեկան, և վախճանեցաւ նոյն տարին Դեկտ. 1 ին, ըստ իր անանուն կենսագրին։ Ան իր դաւանակցութեան պատճառաւ Հայոցմէ կը վայելէր յարգանք և պատիւ, ինք է որ կը զրէ Հայոց (ան' սՄիհայէլ Ասորի, էջ 174-175) և երանի կը կարգաց որ Հայք ներկայ չեն գանուած Քաղկեդոնի ժողովին և յայտնապէս կ'աւելցնէ սա տողերը։ «Ի Քաղկեդոն ուրացան դուքսու պիհն կացիք ի հայրենի հաւատդ որ շնորհնեցաւ ձեզ ի Տեառնի և աշխարհիդ ձեր, զի ուրիշ երթան սերմ մարդկութեան այդուս սփոնցաւ ընդ աշ-


խարհ, նոյնպէս առ ձեզ պահեցաւ մերուն ուղղափառ հաւատոյ, և ի ձեռք տարածելոց կ լնի բազում։ Ողջ շերտով յանապահ վիւն Քրիստոս, որդիակի իմ։ Այս երկու վանականներուն Հայոց հետ այսքան մերձաւոք կապակցութեան նայելով՝ յայտանդիման խմացողութեամբ (intuition) չէ կարելի մտածել թէ երբ Վրացիք իրենց մէկ զաւկին յիշատակը ջնջեցին իրենց եկեղեցւոյն ծիսարանէն, Հայք գոււանակցութեան հետեանքով կրնային տիրանալ ա'յն վանքին՝ որուն հիմնագիրը եղաւ Պետրոս Վրացին, ինչպէս Յոյները նոյն նպատակաւ գրաւեցին վանքերը և եկեղեցիները այն Վրաց և Սկրպերու որոնք այլ և այլ պատճառներով լքեցին իրենց սեպհականութիւնները։ Թերեւս պիտի առարկուի թէ պատմակոն ճշմարտութեան հաւասարումին աղքարիւը յիշատակարաններն են. բայց մենք որքան որ ի ձեռնին չունինք այդ մտախն կարկառուն յիշատակարաններ, սակայն ունինք ժամանակի սուր ժանիքներէն ազատուած քանի մը տողերէ բաղկացեալ պատմական փաստ մը։ Ը. գարու զրի առնուած հայ վանօքէից ցուցակը կը զրէ սա տողերը. «Բատրոյ վանինք որ յանուն Սուրբ Աստվածածնի, որ առ աշարակին Դաւրի և որ կը համապատասխանէ ճշտիւ Դաւթի աշտարակին զիմուցը շինուած Պետրոսի վանքի տեղադրութեան։ Հ. Ալբոն նոյն ցուցակին գաղիներէն թարգմանութեան մէջ կը յարէ թէ Բատրոյ կամ Բատուր գոյութիւն չունի, և կը կարծէ թէ Բակուր պէտք է կարդալ. ո'չ մին եւ ո'չ միւսը, ճշտօրէն պէտք է կարդալ Պետրոսի վանի, ինչպէս ուրիշ արևելեան եկեղեցեաց ծիսարաններն ալ նոյնը կը յայտնեն։ Անառատաս վրդի այս համեստ յիշատակարաննեն որու կը հասկցուի թէ վանքը Ս. Աստուածածնի անուան նուրիրուած էր և ոչ թէ Ս. Յակոբ Առաքելոյն. վանքին Եազուպիկն առնունէն կը հետեւնին Ս. Երկրի ուղեցոյց շինողները թէ վանքը նուրիրուած էր Ս. Յակոբ Առաքելոյն. Եազուպիկն անունը, ինչպէս տեսնուեցաւ վիրեւ, յառաջ եկած է պարսիկ Յակովիկ վկային նշխարաց փոխագրութենէն այս վանքին մէջ։

Եազուպիկի մտսին օտար նոր ուղեցիրներէն տեղեկութիւն մը չունինք. բայց չեմ կրնար անտես ընել Վըրպարքի Յով-

հաննէս եպիսկոպոսի մէկ ծանօթազրութիւնը (Tobler, էջ 160), յիշեալ եպիսկոպոսը Դաւթի աշտարակին զիմուցը Մէտօչիոն (*) կ'այցելէ ու կը զրէ 1160 ին թէ նոյն հաստատութիւնը Հայոց կը վերաբերի. Մար-Մարայի վանքի նոյն սեպհականութիւնը որ յունաց կը վերաբերէր, շատ մօտ էր Եազուպիկի վանքին, չէ՞ կարելի կարծէլ թէ Եազուպիկի վանքը Հայոց կը վերաբերի ըսելու տեղ զրչի վրիպումով մը Մէտօչիոնը կը յիշատակէ իրը հայկական սեպհականութիւն, ինչ որ սիստ մ'է։ Կհիրու ուռւազզին իր թարգմանած ճանապարհորդութեան մը մէջ կը զրէ թէ (էջ 325) 1558 ին Պաղիլ Պոսնիաքով անուն ու խօսաւոր մը Մար-Մարայի վանականները պատսպարուած կը գտնէ Ս. Միքայէլի Սերպ վանքին մէջ, Ֆրանչիսկեանց վանքին մօտ, այն պատճառաւ որ Մէտօչիոնը զրաւուած էր նոյն ժամանակ։ Այս ծանօթազրութիւններէն կը հասկցուի որ ՃԶ. գարու յունական վանքին հետ զրաւուած էր Եազուպիկն ալ, ինչպէս կ'ակնարկէ Միւճիր էտ-տին(վ 1521) ևս իր Պատմութեան մէջ։ Յունական նոյն վանքին տեղը այժմ անյայտ է, իսկ Եազուպիէն կը մնայ իրը մզկիթ։

Օգտուած ևնք P. P. Hugues Vincent et F. M. Abelի Jérusalem Nouvelleի Բ. Հատորէն։

ՄԿՐՏԻՉ ԵՊՍ. ԱՂԱԽՆՈՒԻՆԻ



ՄՅԱՋԲՈՍԱՆՓ

Մարդ մը կ'ըսէր. «Երկու մարդոց բարեկանութեան հրաժարեցայ. մեկին անոր համար որ թնաւ իր մասին չէր խօսեր. միւսին ալ անոր համար որ թնաւ իմ մասին չէր խօսեր»։

* * *

Պուտարժու շատ հետարքիր ալիսցները կը նմանցնի արխանուու շիշերու՝ որոնք իրենց կը բաշեն ինչ բան որ զիշ։

(*) Մէտօչիոն շինուած էր Մար-Մարայի վանքին իրը մէկ նիւղը. վանագի ժամանակ Մար-Մարայի վանականները կուզային նոն ապաստանել, ան ուներ ուխտաւորաց համար ընդարձակ հիւրանց մը։